

չման (հիմքի) քարեր՝ Թրդատ Մասիսու սարէն կը շալկէր բերէր,  
շալկելու վախտ Լուսաւորիչ յետեանց կը կարդէր ու կաղօթէր թա-  
գաւորի համար»:

Մի անգամ Թրդատ ձանձրանալով Լուսաւորիչի պտպտիկներից  
(աղօթք) ասած կը ինի՞՝

«Ձմն ձանձրանայ քարն ի պառեկիս.

Կը ձանձրանամ, որ պտպտիկն է յետեիս»:

Լուսաւորիչը բար ճրանալով պտպտիկը կը վերջացնէ, և Թրդատայ ոտ-  
քերը մինչև Տնկները կը լսրուին գետնի մէջ. դառնալով դէպի Լու-  
սաւորիչը՝ կասէ.

«Ի՞ն պտպտայ, պտպտայ.

Պտպտիկի հոգիս».

### ԵՐԿՆԱՑԻՆ ԼՈՒՍԾԻՈՐՆԵՐԸ

Երեւ. արեգակ. — Արեւ, ինչպէս և բոլոր երկնալին լուսաւոր-  
ները, այժմ ոչ թէ կը պաշտուին, այլ կը յարգուի. բայց և  
այնպէս այդ յարգանքը անցեալ պաշտաման մի հեռքն է, որ  
մնացել է ժողովրդի մէջ:

Զմեռնալին արևադարձից յետոյ, երբ առաջին անգամ  
արեւու շոշը կը զարնէ տան պատի վրայ իշ- և ոկտ- կը քսեն,  
որ եկող տարուայ իւղն ու հացը առատ լինեն:

Արեւ (նաև լուսին) երբ խաւարի, պատերազմի, արնհե-  
ղութեան նշան կը համարուին:

Խաւարումը կառաջանայ չար վեշտիք պատճառով, որ կու-  
զէ կուլ տալ արեգակը, խաւարման ժամանակ հրացան կարձա-  
կեն և ծնծղաներ կը զարկեն չար վիշապը փախցնելու համար:

Երազով երբ տեսնեն որ արեւ (նաև լուսին) խաւարի,  
թագաւորին մահու վնաս կը համարեն:

Արեւու եղած երբունիք. — Խղա (այս) բժիկ (լուսաւոր) արեւ  
վկայ եղնի. իմ արեւ, ուս արեւ, իմ աղեղ արեւ և ալին և ալին:

Անեծներ. — Քու արեւ մեռնի, քու արեւու դեմ եղնի (կեան-  
քիդ դէմ). քու իտնաչ ու իտրէ՛ արեւ կտուտի (կտրատել): Խղա  
արեւ տալ զքու պատիժ և ալին:

Բարեհողեալիւան. — մեռնիմ քու արեւուն, յերկէն արեւ եղ-  
նիս, կանչնայ քու արեւ, Աստուած զքու արեւ բաշխէ և ալին:

Երեխաւթք լողանալու ժամանակ երբ մրաին, արևուն կուղ-  
գեն հետևեալ աղերսը.

„Երեւ, արեւ, յել դուս,  
Ճիտու <sup>1)</sup> ջղէն <sup>2)</sup> հան <sup>3)</sup> դուս,  
Ես կը լողամ, ես կը դողամ,  
Թափթա <sup>4)</sup> շապիկ թալ վրէս“.

Լուսնի, լուսնի. — Լուսնի առաջին եղջիւրը կը կոչուի նոր.  
Երբ նոր առաջին անդամ տեսնեն՝ կը դառնան դէպի աղօթա-  
րան և խաչ կը հանեն, (ոմանք ուղղակի լուսնի դիմաց կը  
խաչակնքեն): Կը հաւատան որ նորին նայելուց իտոյ, առաջին  
անդամ ինչ առարկայ որ տեսնեն՝ ամբողջ ամսուայ մէջ նոյն  
առարկայն կը տեսնեն կամ կունենան, այդ հաւատքով շատերը  
պրամի վրայ կը նային:

Լուսնին ուղղուած պառաւանց աղօթքը.

«Նոր, նոր, նորաւոր.

Կանանչ, կարմիր թագաւոր.

Տեր գացիր, տղա եկար,

Տեզր աշխրքէն ինչ խարրիկ բերիր:

— Եշխրքին՝ խէր ու խաղաղութեն,

Թագաւորներուն՝ բարիշութեն <sup>5)</sup> ),

Մահին, թանկութեն,

Հացին, յէժնութեն,

Եմ աղէկներուն, արեշատութեն,

Եմ հոդուն, արքայութեն»:

Յովլուստին. — Սեպտեմբեր ամսուայ լուսինը կը կոչուի յովլուստին (աւագ լուսին ?) իմաստուն, մարդուրէ, առմդուր, լովլեաց  
և ալլն և ալլն դառնալու համար պէտք է նոսիւլ յովլուստին:

Թէ ինչ կը նշանակէ յովալուսին նստելը. լսենք հետևեալ պատ-  
մութիւնը նոյնիսկ նորաց, — և լուսին որ տասնուշնգու, կասէր Ըմէն  
(նստող կնոջ անունը), հագայ ուուքէ զլուս իւրէ շրե, վառուդ ճրագ  
մէ դրի գետին, մեծ պղինձ մէ կործեցի վըր ճրագին, ես յէ յէլաչ  
նստաց վըր պղնձին, հոյւլէ (հայելի) մէ առաջ ձեռքս, շուշ չե լու-  
դրի յառջնս, պառիկս ողորի (դարձնել) դէպի լուսնակ ու հայու

<sup>1)</sup> Ճետ, աքլոր, աքաղաղ; <sup>2)</sup> Դու (տնս պակի, հարսանիք); <sup>3)</sup> հանէ;  
<sup>4)</sup> Բուլանըխիք ծիրանի հանդերձ կամ կտորը կանուանեն լուգին, (քրդերէն):

<sup>5)</sup> Հաշտութիւն:

միջով անթարթ աչքեցի լուսնակին (նթէ մէկ ժամից աւել ևս հարկ լինի նաև լուսնին, չպէտք է երբէք աչքերը թարթել (փակեց))։

„Յառէց լուսնակ մէկ էր, ես տեսայ, եղաւ երկու, եղաւ երես, մաղսաթ (վերջապէս) բայց եօթ հատ. էդ եօթ լուսնակներ եղան կտոր կտոր, դարձան մէկնան (միացան). մե՞ծ արննօվմէ բացուաւ յառջևս: Մովու մէջէն լեռն երկու բայց, մարութմէ երկինք, մէկ գետինք, եկան կտորուէ զլիսով շշու առաջ մարդիկ, եկան ծծերով կնստիք, ծծեր ուրանց թալուկ վրը փիճանուն (ուսերնուն). մէկ լէ տեսայ՝ ըստէ Տէ ու մէկ մազց կախեցին վրը իմ զլիսուն, վրէց, եաման, ըսի, չպատի էդ քար վրը իմ զլիսուն»։

«Ինչ օր կը տեսնէնք՝ աղէկ էր, շուտ կը տանէն յառջեւէս. ջաղցի քար լէ տարան, ես տեսայ, մարննօվ բարկցաւ (բարականալ) եղաւ քընց գետ մէ, առաջ էտրուաջ թալուկ վրէն, ես տեսայ էն երկու արաք էլման եկան, զօրով կուզէն զիսի լընցուցէն (անցկացնել) կարմնջէ վրաւով. յանէքս (Ճնօտ) առաւ վլիվկուն, չօքերս կը գողէր, ինչչորդար լայի ու աղաչանք էրի, չարաց չեղաւ, մէկ լէ տեսայ առերաջ շտերով էրիս առաջ եկան, զիսի լիեցին արաբներու ձեռքէն, ըսին՝ վազ կեցէք (գործ չունիք, դատարեցէք) ընդրնէ, ընդրա անուն մեր մօտ զրուկ է»։

«Ես տեսայ, մեր գեղի խալդ (հասարակութիւնը) յըմէն եկան իմ յատցն, իմ աղսէր լէ եկաւ, լընկաւ յառջն օի օր զըմէն բան ընի բարէք էնէր (պատմել)»։

„Եղջիկ մ' եկաւ. շրով լիք կուժնի ձեռք, կը բօռէր ու կը կանչէր. եաման, ես ծարաւ մեռայ, էդ որն է, հարցուցի իմ աղբօր մօտէն՝ Զանսգին (Հարուստ) տան աղջիկէ, ըսեց իմ աղբէր. օր ուր կեանքի մէջ թասմէ չուր մարդու ձեռք լի տուերէ»։

«Եկաւ մարդ մէ, էշմ՝ առջև. իդա որնէ, հարցուցի էդի անողորդ մարդ մէ, էդ էշ լէ ուր հագեստի է»։

„Ջատ մարդ եկաւ ու գնաց, ամա իմ չօներ խուդում (ոյժ) յըր մանցի, իմ ուշք գացեր էր, (ուշաթափութիւն) զիսի տարած էն տուն, զիշեր մէ թամամ ես մեռուկ էնք մանցի. մէկ լէ զաչքերս բացի տեսայ, օր տեղ ու բարձոյ չարիուկիմ մըշ մեր տան»։

„Օր թէ (թէ որ) հարի վերջ կրցեր ենք դո մի (համբերել), ես թամամ իմաստուն կը դառնէնք, ամա էլման շատ ու քիչ իմաստութես եկաւ վրէս, Չունքի էն լուսուն, մեր դրկեցի հարսն օր եկաւ մեր տուն, ըսի. քա կնիկ, յօրին քու դէզեր կնկայ շորեր գողցերիս, յըս ետայ ուրին: Եկաւ քաւոր քուր ք... ախ, ըսի, տարիմ՝ լէ եղավախտ, կ'որբեւերնաս (ացրիանալ)»։

Ցովայուսին նստող խալիֆայ Պ-ի բոլորը կը հաւաքուէին գիւ-

դե երելսաները և կը ինսդրէին որ իրենց մեր գտայ, լսալիֆան շըւայնելով ձեռքերը ջէրը կը տանէր և միրդ հանելով կը ցփնէր երեխացոց. և երբ կը հարցնէին՝

«Խալիֆայ, էդ որտեղէ՞ւ կը բերես».

—Իմ չնդրեն կը բերեն, կը պատասխանէր:

Կը և մըտք<sup>5)</sup> Կրակի սուրբ օջախնէ՝ զիւղացու թունդիր եկեղեցին», որու «Հալալ հացը» և «Հացի հրեշտակը» միշտ բարեխօս են առ Աստուած իւր համար:

Կրակի վրայ մեզելը մեծ մեղք կը համարուի:

Վառուած ճրազը եթէ յանկարծ հանդի, վատ նշան կը համարեն. —մարդ կը մեռնի կամ փորձանքի կը հանդիպի:

Ճրագ վառած ժամանակ տան տախտը չեն աւելեր (տես Քառական):

Երեկոյին՝ ճրազլուսով տնից մհկնող հիւրի առաջ դուռ չեն բանար, ինչպէս որ ցերեկները պարտաւորիչ սովորութիւն է: Ճրագի վրայ եղած երդումն. —իդա ճրազի սերսուբ (սուրբ) լուս դինայ. .... քու աչքիմ իդա ճրագ ևայն:

Ասութէր. —Ամէն մէկ մարդուն մէկ աստղ կայ երկինք, եթէ աստղ պատի (ընկնալ) մարդը կը մեռնի:

Մարդը եթէ բարի աստղ տակ ծնի՝ բարերախտ կը լինի. Եթէ չար աստղ տակ ծնի՝ դժբախտ:

Երբ մի հիւանդութեան համար լուսը անէլ տան, թուղթը մէջ տրորելով մի զիշեր աստղերու սակ կը դնեն:

Պաշտ աստղը (Գլուաւոր) որ ելնէ, սովու և պատերազմի նշան կը համարուի:

Սանամօր յերդ (Հարդգոյ). «Ճատ հին ժամանակ, սանամէր կը գողնայ զուր քաւորոջ յէրդ, քաւոր վըր զողութենէն կը հանդեպի, սանամէր կը փախնի, յէրդ կը ցփնուի երկնուց երես, որ ուրիշ սանամէրներ զուրանց քաւորոջ յէրդը չգողնան»:

«Ճէ, կամէ մի ուրիշը, ջրհեղեղի վախտ, երկինքն օր կը պատ-

\*) Տես „Տէրընդեղ”:

ոռուի, Սատուած կը նստի զերկնքի երկու փեղկերը կը կարէ, էդի (յարդ-գով) էն կարելու տեղն է՝ օր կերևալ։

Լուծք.—«Հա իդա աստղերն օր կերևան, կասեն գիշղացիք, շոծն է, երկուսն առ երկուս հունչ, մէկ համար է, մեկէն՝ հօտու, տես, կամեն, հայութ տնէն հաց կը տանէ լուծք վարողներուն։ Գեւ գացերէ հացւորի առջև օր զհաց խլէ, խսկ մանճկալը լուծքը թողնելով գացերէ հացւորի օգնութեան։»

Բուշք.—Խումբ մի փոքր աստղերուն ևս բուշք անունը կուտան, և կը հաստատեն՝ որ մայիսի 17—20 ի գիշերները, բաւլքը կայծակի նման կը զարկէ անասնոց վրայ. արդ պատճառով այդ երեք գիշերները, ոչխարները սարերու արևմտեան կողմը՝ ասուերները կը նստեցնեն, խսկ միւս տաւարները անպատճառ. ներս կը պահէն։

Քրդերն ևս նոյնը կը հաստատեն ասելով Գուլան (մայիս) ամսուալ ՇՕ-ին, Պէվը (բուկք) կը զարկէ անասնոց վրայ։

Ամպի գուալ (որոտումն).—Դարձուն երբ առաջին անգամ ամպ որոտայ՝ մէջքերնին շուտով պատին զարկելով կըսեն. «ամպ գուաց, իմ պատեկ քընց իդա պատ խալիմ (ամուր) եղնի։

Կէծակ (կայծակ).—Կէծակ վըր սատանին կը զարկէ Աստուած, սատանին լէ կը փախնի մտնալ եան (կամ) և էլու տալտէն (հովանին) եան մարդու՝ եան առաջին բլի տակ. էն բքի կէծակ կը քիսնայ սև եղան, մարդուն և սատղիշի բլին։

Անշնուկ (ծխածան).—Ծխածանի տակից անցնել կարողացողը եթէ տղայ է՝ աղջիկ, և եթէ աղջիկ է՝ տղայ կը դաշնայ։ Ծխածան երեւալու ժամանակ, փոքրերը վազվելով կերդեն։

«Կանանչ կարմիր իմ արև,

Սև ու սպիտակ քրդու արեւ։»

Փօթորիկ. — Փօթորիկ փոթորիկները կը կոչուին սոստնի ժամի, որոնց բարձրանալու ժամանակ երեխայք մէջը կը մտնեն, որպէս զի սատանալի ժողոված դանսակ, ուլունք և այլն վերցնեն։ Խակ ծովային փոթորիկ կամ լութեառը կը կոչուի յաշապ. որ ծարաւելու համար ծովերու վրայ կիջնէ ջուր խմելու։